

# ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ

## ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՀԻՆԳ

ԱՐԱՐՈՒԱԾՍ

(Շար. տես. թզմ. 1920, էջ 269)

### ՏԵՍԻՆ Գ.

ՆԵՐՍԵՀ (առանձին)

Ախոս, ընդհայ ստանալ սա բարեկամ թխն... մին... հայրենեաց վիշտքն իւր սիրտն ալ կը նսլեն, հայտութեան նոր փորձ մ'ալ ընն կը խորհի... այլ և իրաւունք ունի, մեր մէջն ալ հայրենեաց և սուտ բարեկամներ պակաս չ'են... անա դաշնակիցք. լռեաք առ այժմ Բազրատունոյն հետ տեսաւորութիւնս:

### ՏԵՍԻՆ Գ.

ՆԵՐՍԵՀ, ՄԻՀՐԱՆ, ՎԱԿՆԱԿ, ՄԵՐՈՒՓԱՆ, ՎԱՀԱՆ,

ՆԵՐՍԵՀ

Առանձ եկէք, իշխանքդ Հայոց մեծաց, երբեմն լուսաւորք Հայաստանի, իսկ այսօր սգաւորք և խաւարած: Ո՛հ, գիտեմ թէ՛ ձեր աղիքն ալ կը գալարին ի տեսիլ դաշնակց, ուր մեր վերջին պատերազմն տրուեցաւ, ուր որպէս զի բռնաւորը կործանեց, սուրբերիս մեր եղբարցը սիրող կը ծակէր, ուր թէպէտև յաղթուեցանք, սակայն փառաւորագոյն յաղթանակ մ'ունեցանք հայրենեաց սրտին մէջ, ու Արշակ այն օրէն ի վեր աւելի ևս անարգուեցաւ: Անաւասիկ զձեզ միւս, անգամ կը հրաւիրեմ նոյն փառաց յասպարէզ. անտարակոյտ եղէք, որ զՀայրենիս ազատելու փառքն յերկնից մեզ շնորհուած է: իսկ այս անգամ բոլոր Հայաստան մեր ետևէն պիտի վազէ. արդէն կը տեսնուի յաղթութեան պսակ. նակը ձեր իւրաքանչիւրին գլխոյն վրայ. իսկ արդարն Աստուած մեզ օգնական է, և սուրբ առաքեալոն Հայաստանի՝ մեծին Գրիգորի հետ մեզ պաշտպան: Ես իմ կեանքս կը դնեմ նախ ի վերայ ազատութեան հայրենեացս և միանգամայն երաշխաւոր կ'ըլլամ հաւատարմութեան ազգատոհմիս:

ՄԻՀՐԱՆ

Ես ալ նոյնպէս: Թող մեռնի բռնաւորն որ կ'ուզէ հայրենեաց անբախկաց վրայ թագաւորել:

ՎԱԿՆԱԿ

Ես ալ ձեզ համամիտ եմ: Ներսեմն չ'ըլլայ

հայրենատեաց թշնամոյն. Արշակ արժանի չ'է Արշակունի կոչուելու. սոքա միշտ հայր հայրենեաց եղած են:

ՄԵՐՈՒՓԱՆ

Ես ալ քաջքդ. ապա միանալք կործանելու սա գահը, որ ժողովրդեան շիթաննր կը բաժնէ ու դահճի տապաւրով կը վարձատրէ Հայաստանի պաշտպանքը: կործանենք սա հրէջը, որ մեր անկենդան գլխոց վրայ կը խնդրէ իւր բռնաւորութիւնը հաստատելու: Արշակունիք ոչ նոյն արժէքը և ոչ նոյն պատիւն ունին այժմ. արմատն տկարացաւ, օտար և անպիտան ճիւղեր կը բուսցնէ. Արշակունի ըլլալն զերազանցութիւն մը, քաջ մը կը նշանակէր, իսկ յաւուրս Արշակայ անարգութիւն մ'եղաւ, հայրենատեաց մը կը նշանակէ:

ՎԱՀԱՆ

Երբ վերջին պատերազմէն ետե փախստականի տուն իմ գարձայ, ամբողջ տունս քուս ժողովրդեան զիս քաջալերեց և երողութեամբ վերստին մեզ գորավիզն ըլլալու և իւր արեան վերջին կաթիլն ալ թափելու վասն ազատութեան հայրենեաց: Ապա քաջքդ, երբ պատերազմն սկսի, պիտի տեսնաք զիս իմ խուճրդով բանակին առջև:

ՆԵՐՍԵՀ

Ո՛հ, օ՛ր բարեզուլակ, ձերութիւնս իւր երբտեսարութեան օրերն հարեւապատիկ աւելի եռանդ և աշխոյժ կ'տեսնայ: Գիտէի թէ՛ դուք միշտ նոյն էք, ճշմարիտ և անկեղծ հայրենասէրք, արժանաւոր թողուեք նախինի Հայկազանց: Միաբանի՛ք ապա ազատելու զՀայաստան ընտանի և օտար բռնաւորաց լուծէն. կեցցէն Արշակունիք, այլ ի մահ Արշակ. այդ ձայնն պիտի ըլլայ մեր ամենուն համախմբելուն նշանը:

ԱՄԷՐԵՆ (միատեղ)

Ի մահ Արշակ, կեցցէն Արշակունիք:

ՆԵՐՍԵՀ

Բռնաւորն անա՛ հոն կը բնակի ի միւս կողմն գետոյն. հոն սա պարսպաց դէմ պիտի երթանք. յանկարծակի վրան հասնինք, երբ ինքն անպատպար և յանհոգ գեղիութեանն կը պարակի, և մեր վիզը պնդող շիթաներովն նախ զինքն կապելու ենք: իսկ թէ՛ որ չյաշողիմք, ընտրելազոյն է՛ փառաւոր մահն՝ չըտեսնելով հայրենեաց աղէտքը. գոնէ կը թողուեք մեր թողանք որ չիրիմներուս վրայ մահարձաններ կանգնեն, անմահ յիշատակ յետագայ դարուն, մենք ալ մեր պարտքը լիովին կատարած կ'ըլլանք:

ՎԱԿՆԱԿ

Մեռցուք քաջութեամբ՝ մեր հայրենիքը պաշտպանելով կամ պատժելով զբռնաւորն, որն որ

իւր ազգականութեան սուրբ կապերն ալ ան-  
զոտնելով, զեղբորորդիին դաւեց, իմ քեռայրս ու  
քոյրս յափշտակելով իւր պիղծ տափասաց գոր-  
ծիք մ'ըբուս:

ՄԻՆՐԱՆ

Հապա իւր կուրացեալ հայրը չ'ըրբա խեղդա-  
մահ, ալ ինչ կը յուսանք տեսար իմ, նա որ  
իւր հօրն և ազգականացն շըխնայեր, միթէ մեզ  
և հայրենեաց պիտի խնայէ: Այլ և Արշակաւա-  
նայ կործանմանէն և կուտորածէն ի վեր անհաշ-  
տելի ոյս մը կը սնուցանէ մեզի դէմ. մեր ամն-  
նուն գլխոյն զին դրուած է. քաջ զիտէ՛ թէ քանի  
որ մենք կ'ապրինք, կարող չ'է սանձարձակ  
հարստահարել զՀայաստան:

ՄԵՐՈՒԹԱՆ

Մեր կարուածքն ալ յափշտակեց և ոչ երդ-  
մանցն հաւատարիմ կը գտնուի: Յունաց հետ  
խաղաղութեան ուխտ դը դէն և վերջը գանոնք  
Պարսից կը մատնէ. սոցա հետ կը հաշտուի ու  
զկայարն իրենց դէմ կը զըրգռէ: Երկու հզօր  
տէրութեանց ալ հաւատարապէս դրժելով, կեղ-  
ծաւոր բարեկամ, և ոչ մէկուն հաւատարիմ կը  
գտնուի: Ատոր համար անհ երկուքն ալ զայրա-  
ցած՝ վրան կը դիմեն. Թէոդոս զօրաւոր բա-  
նակաւ ի սահմանս Հայոց կը մօտենայ, Պարսիկք  
Աւանուազան զօրապետին առաջնորդութեամբ  
սահմանքը անցնելով, դէպ ի Վաղարշապատ կը  
վազեն, Թողուք որ բռնաւորն պատժուի և իւր  
նենգութեանց վարձքն առնու:

ՆԵՐՍԵՆ

Ո՛չ, ո՛չ նախարարդ Արծրունեաց, եթէ Արշակ  
պիտի կործանի, պէտք է որ մեր ձեռքէն զհա-  
րուածն ընդունի և փառքն մեր վրայ միայն  
ցլտնայ:

ՄԵՐՈՒԹԱՆ (մեկուսի)

Կեղծենք առ այժմ. (բարձր) կը բաւէ որ ձեռք  
մը զինքն կործանէ. մեզք զինքն պատժենք եթէ  
բաւական զօրաւոր ենք:

ՆԵՐՍԵՆ

Ապա, քաջքդ, երդնունք առաջի Աստուծոյ և  
սա գերեզմանացո՛ւ՝ նախ իրարու անկողծ հաւա-  
տարմութիւն, երկրորդ սուրբ ձեռքէ շը ձգել  
մինչև որ Հայաստան կատարեալ խաղաղութիւն  
ըզտանայ:

(Ամենքն ալ սուրբերնիկ դէպ ի վեր բարձրա-  
ցումելով)

Երկի՛նք զմեզ պատժեն, եթէ այդ երդմունքը  
ըզպահանջք:

ՆԵՐՍԵՆ

Իսկ այժմ, անհ մեր ձեռնարկութեան յատա-  
կազինն. առանց ժամանակ կորսնցընելու ժող-  
վելու ենք մեր զօրքը, ու գիշեր ատեն, երբ պա-  
հապանք անհոգ և անփոյթ քուն կ'ըլլան, զգեստ  
անցնելով և լեռներուն քովէն քայլելով, ուր ան-  
տան զմեզ կը ծածկէ, յանկարծ յարձակելու  
ենք Վաղարշապատայ վրայ ու բռնելու ենք զԱր-  
շակ՝ առանց արեան կաթիլ մ'ալ թափելու: Ապա  
ծանրագին քրտնաքրով Հայրապետը Թէոդոսին  
խրկելու ենք, որպէս զի զնա ի հաշտութիւն  
համոզէ, ու Արշակին տեղ զՊապ խնդրելու ենք  
ի թագաւորութիւն Հայաստանի: Լի՛ յուսամ  
որ մեր ձեռնարկութիւնն դիւրաւ յաջողի: Վերջը  
Յունաց և Հայոց բանակները, նորապսակ թա-  
գաւորիս անուամբն միացնելով, հայածելու ենք  
Պարսիկը Հայաստանէն, ու բացուած ատրուշանքը  
կործանելով՝ միւսանգամ բաւաւուր ենք եկեղե-  
ցիները, որպէս զի Աստուած ալ մեր հետ հաշ-  
տուի:

ՄԻՆՐԱՆ

Հայրենեաց սուրբերն և զիւցազունք քու բեր-  
նովդ խօսեցան:

ՄԵՐՈՒԹԱՆ

Կարգաւորութիւնդ իմաստնոյ և քաջի գործ  
է. բռնաւորն շըկրնար այս անգամ մեր ձեռքէն  
ագաւորի, ու զՀայաստան կենդանացընելու մի  
միայն միջոցն ալ այս է:

ՎԱՆԱՆ

Աստուած երկինքէն հայելով յաշողէ՛ մեր ձեռ-  
նարկութիւնը և սրբէ՛ որբոց աչաց արտասուքը:

ՆԵՐՍԵՆ

Աս լեբանց ստորոտն եղած անտառին մէջ  
ժողվածեցէք ամենքնիդ ալ՝ վաղուան կէս գիշե-  
րուն՝ առանց աղաղակի, առանց վրան կազմելու  
և փողորք ննչեցընելու. զէնքն ալ ձեր ձեռքին  
մէջ պատրաստ եղէք յարձակման նշանին. զիս  
արդէն հոս պիտի գտնաք:

ԱՄԷՆՔ ԵՎ

Հրամանացդ կը հնազանդիմք:

ՆԵՐՍԵՆ

Ա՛հ հայրենիք իմ, վերջապէս ազատութեանդ  
օրն հասաւ, Աստուած վրադ կը զթայ ու առա-  
ջին պայծառութիւնդ ընդ հուպ պիտի գտնաս.  
Իսկ այս ձեր արդեամբքն, տեսաք իմ: Ուրեմն  
բաժնորժիտ առ այժմ, վաղը գիշեր միւսանգամ  
իրարու կը միանանք: Ամենքնիս միատեղ չ'ել-  
լանք, որպէս զի լրտեսի մը կասկածը չ'արթըն-  
ցընենք: (Ներսէսէ, Վլադիկաւ և Միխայիլ կ'ել-  
լան):

ՏԵՍՈՒ Ե.

ՄԵՐՈՒԺԱՆ, ՎԱՀԱՆ

ՎԱՀԱՆ

Ի՞նչ է բռնած ոճը, իշխանդ Արծրունեաց. միթէ Գերութան օտ նախարարաց հետ կը միաբանի, ինչ կ'ըսեմ միտքանիլ, այլ և անոնց հետ խորհրդի կը նստի, երգմունք և դաշինք կը դնէ... խնկար կը կորսնցընեմ. միթէ զոհ կ'ըլլան դու Արշակայ Արշակունի միայն և կը դադրիս ձեռնարկութենէդ. միթէ հազար անգամ չ'երգուընցա՞ր փնացընելու Արշակայ ճետը:

ՄԵՐՈՒԺԱՆ

Պուրք է առաջին երգումս, Վահան, զոր և արեամբս պիտի պաշտպանեմ:

ՎԱՀԱՆ

Ապա ի՞նչ անմեկնելի դիպուած այդպէս այսօր լեզուդ կը փոխէ: Երէկ գիշեր սուրհանդակ մը հանելով Պարսիկը հոս հասնելու կը փութացընէ իր, խոստանալով ի ձեռս իւր մտանելու զԱրշակ և անոր հետ բոլոր զՀայաստան, թագը միայն քեզ պահելով, նոյնպէս եկեղեցիները փակել և ատրուշանքը վերականգնել խոստացար:

ՄԵՐՈՒԺԱՆ

Պարսիկը վաղը գիշեր հոս պիտի հասնին, իսկ Գերութան հաւատարիմ կը մնայ իւր սուած խոստման:

ՎԱՀԱՆ

Յիրաւի չ'եմ ըմբռներ. այժմ նախարարաց հետ խորհրդակցելով, կը միտքանիս զԱրշակ կործանելէն վերջը՝ դարձեալ Արշակունի մը իւր գահին վրայ բարձրացընելու. Թէ՛ողոսին բանակը կը հրաւիրես, որպէս զի զՊապ թագաւորընցնես. միթէ այս պիտի ըլլար այսօր Գերութանայ լեզուն:

ՄԵՐՈՒԺԱՆ

Ուրիշ կերպ անկարելի էր որ խօսէի:

ՎԱՀԱՆ

Զիս կը սոսկացընես. այլ ըսէ՛, աղաչեմ. ի՞նչ է միտքդ, իրարու թշնամի բանակները հոս հրաւիրելով. ըստանի կոխուելու միթէ չ'են բաւեր զՀայաստան յանապատ դարձընելու. կ'ուզես որ օտարաց ալ ոտնակոխ ըլլայ: Կամ մինչև ցերեկ կը խնդրես որ այդ խոտուութիւնք շարունակուին, հապա վերջը միթէ աւերակաց վրայ պիտի թագաւորես. այդչափ կուտորած է կործանման ետև կարող չ'պիտի ըլլան զէթ տարեկան հարկը հատուցանելու արքայից արքային: Այլ, բարէ, կը մտածես և չ'ես պատասխաներ. ըսէ՛. Պարսից թէ Յուսաց բարեկամն են, կամ թէ երկոցուն

ալ հաւատարապէս թշնամի. իսկ այդչափ բարձրանալէդ ետև պիտի նուաճիս մանկան մը և փին մէջ:

ՄԵՐՈՒԺԱՆ

Վահան, ի՞նչ կը պահանջես որ ընեմ, քանի որ Պարսիկը հասած չ'են. եթէ առած տեղեկութիւնք չ'են ստեր, վաղը Ալանուազան կ'ուզի շերուն վաղարշապատայ առջև իւր բանակաւն պիտի երևայ. ես այն ստեն զօրաց պիտի առաջ նորդեմ, որովհետև քաղաքիս ելևմուտ համբա ներք գիտեմ: Սակայն քանի որ Պարսիկը դեռ հեռու են, պէտք է որ ամեն բան կեղծեմ, մինչև լեզուս անգամ:

ՎԱՀԱՆ

Ուրե՛ն...

ՄԵՐՈՒԺԱՆ

Միթէ կրնայի՞ միայնակ Նախարարաց հակառակիլ կամ միտք իրենց յայտնել, արդեօք այն ստեն ամէնքն ալ ինծի դէմ չ'է՞ք գիտեր: Եթէ այսօր զԱրշակ կ'ստեն և զնա կործանելու երդմունք կ'ընեն, Արշակունիք միշտ իրենց սիրելի եղած են: Մեծագոյն շարիք մը իրափանելու համար, որովհետև Արշակին հետ իրենց հաւատքն ալ պիտի փնացընեմ, կրնան այսօր ատած թագաւորին վաղը պաշտպանել, իրենց զօրքն ալ Սպարապետին բանակին հետ միացընել, իսկ անդուտս Թէ՛ողոսն ալ որ շարժի, ի՞նչ կ'ըլլայ յայժմս մեր վիճակն: Պարսիկը կը հալածուին, սա փայլուն թագն ալ ձեռքէս կը գլորի և ես ի՞նչ երեսով մէջմի ալ Շապուհին առջև երևամ:

ՎԱՀԱՆ

Արդարև հանճարդ զիս կը հիացընէ:

ՄԵՐՈՒԺԱՆ

Կ'երգնում յարև Մազզեզանց, զի Հայաստան այս անգամ ձեռքէս չի պիտի ազատի: Այլ դու լսէ՛ զիս, Վահան. երբ կը տեսնայի որ նախարարք ցրուած կամ անմիաբան իրարու դէմ կը կռուին, իրարմէ կը կտորուէին և Արշակ ալ մնացածը կը նուաճէր, շտապել ամենեկին փոյթիս չ'եղաւ, թողուցի որ գիրար փնացընես: Սակայն ստեայ որ Ներսէն գանտնք ժողոված պատերազմի կը պատրաստուի, խնկար հասաւ որ դուրս մնալով կրնայի կասկածելի երևալ:

ՎԱՀԱՆ

Տարակոյս չըկայ, զի արդէն շատ վստահ չ'է մեր վրայ:

ՄԵՐՈՒԺԱՆ

Ապա իւր թով վազեցի և ամէն կերպ օգնութեան զիս պատրաստ ձևացուցի. միանգամայն չըմոռայ ազդ տալ Պարսից, որպէս զի հասնելու

### ՀԱՆԴԷՍ ԵՐԿՐՈՐԻ

անապարհն: Բարեբաղդարք կը լսեմ որ Նախարար ալ զԱրշակ կործանել կը խորհին. թէ՛ պէտեւ իրենց նպատակն իմինէս շատ սարբերի, ի վերայ այսր ամենայնի հոն մտացս յաշղոման անելի գիրութիւն մը տեսայ, ուստի և հաւանել ցըցուցի: « Ըօի ինքնիրեն. եթէ Այնտուգան « անակունելի դիպուածով մ'ուշանայ, փոյթ « չ'էր, զի իւր գործը նախարարք սկսած պիտի « քլլան. վաղը պիտի տեսնաս որ Ներսէն կոխը « պիտի սկսի. կը թողում որ զիրար կոտորեն և « իրարմէ կորուսին. այն ատեն զերկուսն ալ « նուաճելն դիւրին պիտի ըլլայ մեզ »: Արդէն վարդան՝ Արշակայ մտերիմն՝ ի մեր կողմն է. ինքն յանձն առած է թագաւորին միտքը պտտութլու, որպէս զի նախարարաց հետ չըհաշտուի, և ի ժամուն զԱրշակ մեր ձեռքը մատնէ: Կը տեսնեն, սիրելիդ իմ, մեր դաւակցութեան ընդարձակութիւնը, այս անգամ զօրաւորն մենք եմք և մենք քորանները կը նետենք:

ՎԱԼԱՆ

Մտացդ սարածութեան խօսք չ'ունիմ:

ՄԵՐՈՒԹԱՆ

Ա՛հ, Վահան, չ'ես գիտեր թէ թագը գլուխս դնելու փափագն ո՞րչափ զիս սրամիտ ըրած է. մտածութիւնը միայն՝ թէ Արծրունի մը Արշակունեաց վրայ սոքը պիտի դնէ, ինձ ուրիշ սիրտ մը կու տայ... Բայց հոս ուշանալով կրնանք թէ՛ դաշնակցաց կասկածելի երևալ և թէ Արշակայ լրտեսներուն ձեռքն իյնալ: Դու առ այժմ զնա՛ ու մեր կողմնակցաց խումբը պատրաստ բռնէ ամէն արկածից:

ՎԱԼԱՆ

Հրամանդ գլխոյս վրայ, Արթայդ Հայոց:

ՄԵՐՈՒԹԱՆ

Թագաւոր Հայոց... ո՛հ, ինչպէս քաղցր կը հնչէ լսելեացս այս անունն... Բայց չըխաբենք զմեզ, քանի որ բռնաւորն կործանած չ'է... երթանք Վահան: (Կ'իջան)

Վերջ առաջիմ Արարուածի



Թագաւորին պալատին մէջ ընդունելութեան մեծ սրահը, ուր Արշակունի թագաւորաց արհեստները կարգաւ դրոշմով են: Սրահին երկու կողմն ձանձկապահանջաց կրկին դանձր, ինչպէս և սրահին մէջ տեղը մեծ դռն մ'ալ, որ արքային ապարանքը կը տանի. դրան ստան զրուսաւոր զինուոր մը պահպանութիւն կ'ընէ:

ՏԵՍԻՒ Ա.

ՆԵՐՍԷՍ ՀԱՅՐԱՊԵՏ, ՍՄԲԱՏ, ԵՐԿՐՈՒ ՍԱՐԿԱՆԱԳ

ՆԵՐՍԷՍ

Ո՛ր ինձ կ'առաջնորդես, ի պալատն... Արշակայ... չ'է չ'եմ ուզեր հայրասպանի մը տուն սոքս դնել. Բնաւ հաղորդակցութիւն այնպիսոյն հետ՝ որուն սրտին մէջ Քրիստոս չըբնակիր. թո՛ղ որ երթամ իմ առանձնութիւնս քաշուիմ և հարցս գերեզմանացս վրայ ողբամ հայրենեացս աղէտքը:

ՍՄԲԱՏ

Թէ որ Հայաստանի արդի վիճակն սիրող կը ճմլէ, Հայրապետդ Հայոց, ապա պարտ է քեզ թագաւորին հետ հաշտուիլ և իրեն ներել: Արշակ գործոցս վրայ զղջալով զքեզ կը կանչէ, որպէս զի նախարարներն ալ միացնելով իւր հետ հաշտուիք:

ՆԵՐՍԷՍ

Ես իրեն դէմ ո՞ն մը չ'ունիմ, Աստուած իրեն բարկացիր է և իւր տունը պիտի կործանէ: Քանի քանի անգամ Աստուած հարցն իմոց զիքն իմ անարժան բերանովս խրատեց և կտտամբեց, որպէս զի վարքը փոխէ, նաև սպաննացաւ ալ իւր ցեղէն թագաւորութիւնը բաճալու: Բայց Արշակ անուղղելի է: Տիրանայ որդին երգմունք ըրած է խաբել զԱստուած... անմիտ, չ'է, Աստուած չըխաբուիր, Աստուած մեր որդին և մտքին ամենածուկ խորհուրդքը գիտէ և խորշերը կը քննէ. Աստուած հեզ սրտերն և խոնարհ հոգիներն իրեն խորան ընտրած է. իսկ զԱրշակ կը դատապարտէ, վասն զի գերկուսն ալ չ'ունի. վասն զի Արշակ իւր հարց դարձելի պիտիցն միայն կը ծառայէ, փոխանակ անտեց պայծառ և Աստուածահաճոյ առաքինութիանցն հետեւելու:

ՍՄԲԱՏ

Բայց Արշակ իւր վարքը փոխել կը խոտտանայ:

ՆԵՐՍԷՍ

Սուտ են իւր խոտտանոցն ալ. ո՛հ, անցած է Հայաստանի փառքն ու վայելութիւնն, գուտ ոսկին՝ անարգ կապար մը դարձաւ. Քրիստոսի

պարտիզին մէջ գայլք մտած են. երկպառակու-  
թիւնը տիրած է ամէն տեղ, եկեղեցիք լի են ան-  
պիտան և սրբապիղծ քահանաներով, բեմերն  
լուծ են անտարարնք քարոզիչն, մանաւանդ թէ  
երկպառակութեանց քարոզ կ'ըլլան. խորանաց  
քով խոտ և տատասկ կը բուսակ, վարագոյր-  
ներուն վրայ սարդն ստային կապած է. աղքատ-  
ներն և որբք երեսի վրայ լքուած է, իսկ մեծա-  
տունք իրենց մոլութեանց միայն կը ծառայեն:  
Հօրս կործանած կուռքերն աւազին մէջէն զլուխ  
կը վերցընեն, քարաշէն տաճարաց փոխարէն  
իւրաքանչիւրին սիրուն ընտրած են. ընտանի  
կոհներն երկրոս կ'աւերեն, հայրն զորդին և  
որդին իւր հայրը կը դաւէ:

ՍՄՐԱՍ

Սփսոս, թշուա՜ այլ ճիշդ նկարագիր արդեաց  
վիճակիս:

ՆԵՐՍԵՍ

Հարցս ժամանակը Հայաստան առաքինութեան  
և բարի վարուց օրինակը կը ցուցնէր. հա-  
զարաւոր հաւատացեալք Եփրատեսի կոնակաց  
մէջ Քրիստոսի մկրտութեան շնորհքը կ'ընդու-  
նէին. ընկեր քան զընկեր առաքինութեան և բա-  
րեգործութեան ասպարիզին մէջ գերազանցելու  
կը զգնէր, իսկ այժմ, աւաղ, հակասակն կը տես-  
նուի: Տէ՛ր Աստուած, ուստի՜ այդ ամէն չարք-  
վասն զի Արշակ Աստուծոյ ճամբէն կը խոտորի,  
վասն զի իւր մոլութեանց պարապելով, երեսի  
վրայ լքած է խեղճ ժողովուրդը, վերջապէս  
վասն զի Արշակ ակնհայտեց կը խաղցնէ Աս-  
տուծոյ ազդարարութեանց. ապա կեղծ է իւր  
զեղշն ալ:

ՍՄՐԱՍ

Ա՛հ, չ'եմ կարծեր, վասն զի զինքն տեսայ որ  
դառն արտուռք կը թափէր և անմխիթարելի  
սգոյ մէջ կը հեծէր, Հայաստանի վիճակին վրայ  
ցաւելով իւր զգեստներն ալ կը պատուէր: «Ո՛ր  
«էք հայրենեաց պաշտպանորդ, կը կանչէր, ո՛ր  
«էք Ներսէն, Վաղինակ և Միհրան. ափսոս որ  
«ձեր յարգը չըճանչեայ և իբրև ինձ թշնամի  
«զձեզ հալածեցի»: Իսկ մենք զարմացած այդ  
անակուսելի փոփոխութենէն, չ'իյնք համարձա-  
կեր իրեն մօտենալու: Ապա ինձ դառնալով-  
« Իշխանք Բագրատունի, ըսաւ, զիս աղաչէ զՀայ-  
«րապետն որ, եթէ հայրենասէր է, եթէ Հայաս-  
«տանի վրայ ինքն ալ կը ցախի, թող զայ զիս  
«Նախարարաց հետ հաշտեցնէ. հետս միանա-  
«լով տկարութեանս ոյժ տայ, որպէս զի կարե-  
«նամ այսուհետև Հայաստանի երջանկութեանն  
«պարապիլ, եկեղեցիները սրբել, որբք արտա-  
«տուքը զպրեցընել, իսկ նախ և առաջ կը  
«խնդրեմ Աստուծոյ հետ հաշտուիլ»: Ալ ասունք  
լսելով կրնան զեռ տարակուսել իւր առաջա-  
դրութեան վրայ:

ՆԵՐՍԵՍ

Ահն այն սուտ արտուռքն և այն կեղծ հա-

ռաշնանք զիս իւր ստրջանաց վրայ տարակուսել  
կու տան: Արշակ կեղծաւորելու արհեստը շատ  
լաւ սովորեցաւ. քաջ վարպետներու առջև: Աւա՛ղ,  
ինչո՞ւ չ'եմ կրնար հաստալ իւր ստրջանաց, զի  
իմ աղքատ ալ կը գալարին՝ յիշելով հայրենեաց  
պատանհուտ ճորդքը: Տէ՛ր Աստուած, սրբոյն  
Գրիգորի և Տրդատիոսի արդեսանց համար խնայե՛-  
ժողովրդեանդ և մի՛ մասնեն զնա ի ձեռս հա-  
բուքողնստորայ:

ՍՄՐԱՍ

Այդ ըսածներովդ զիս կը սոսկացընես, մեծը  
Ներսէս. միթէ՛ հասած է Հայաստանի վերջը:

ՆԵՐՍԵՍ

Լսէ՛ զիս, Սմբատ. երէկ դեռ, երբ հարցոս շիր-  
մին վրայ ինկած՝ հայրենեաց վրայ ողբալով  
արտուռք կը թափէի, յանկարծ անաւոր շարժ  
մը զգացի, դղրդիւն մը... ամէն բան տակնու-  
վրայ կ'ըլլար: Զարուհեալ աչքս չորս կողմ  
դարձուցի, տեսի՛լ աղետալի. ամեն տեղ արեւակ.  
եկեղեցիք ի գետին կը կործանէին, իրենց փլա-  
տակաց տակ ծածկելով հայրապետական աթոռն  
ալ: Անարանս ոմմաք իրարմէ գայլ կը յափըլ-  
տակէին, որպէս զի փոփոխակի պղծեն. վարձկան  
հովիւք սովալլուկ գայլու պէս Քրիստոսի փա-  
րայք իմացնալտէին ու սուրբ պաշտամանց տեղ՝  
կրակի պաշտօնն կը հաստատուէր:

ՍՄՐԱՍ

Տէ՛ր Աստուած... ինչե՛ր կ'ընես:

ՆԵՐՍԵՍ

Սոսկալով զայս իմ ի միւս կողմ դարձուցի,  
բայց հոն ալ արեւակ. Արշակունեաց գահն իւր  
բարձրութենէն ի գետին կը զլօրէր և իւր վրայ  
նստողին յաւիտենական գերեզմանն կ'ըլլար:

ՍՄՐԱՍ

Ո՛հ, ինչե՛ր կը լսեմ...

ՆԵՐՍԵՍ

Հազարաւոր եղբարց մէջ իրարու համար  
ներկուած սուրբը կը խաղային... վարկեանէ  
մը վերջը, ծխող և արինազանգ աներակներէ  
զատ բան մը չըմաց: Սրբիս խորէն դողողա-  
լով «տէ՛ր Աստուած, ո՛ր են հիմնադիրք եկեղեց-  
ւոյս Հայաստանի» աղապակցի. մէյմն ալ տե-  
սայ որ հայրս Գրիգորիոս, իւր հայրապետական  
զարուց վրայ հող ու մոխիր ցնած, տխուր  
և աղէզգորով, արտասուածա՞ն աչքք վախակցաց  
մէջէն կ'անցնէր. աւելի իւր վիշտերէն քան թէ  
տարիքէն ծեր կ'երևար: Վագնի ուռն ինկայ,  
աղաչաւոր բազակներով ծուռզուրներուն փա-  
րեցայ. « Հայր կանչեցի, ի՞նչ է Հայաստանի վի-  
«ճակն, ինչո՞ւ մեզմէ երես դարձուցիր, ինչո՞ւ  
«կը թողուս որ սոնակդն ըլլայ թշնամեաց սա  
«հողս, որ սրբազան առաքելոց և քու արեամբը

« սոսորւած է » : Սուրբ Հայրապետն գրուիլը շարժելով և հոգեոց հանելով. « Աւա՛ղ, պատասխանե՛ք. յերկնից վճռուե՛աք : Արշակունիին շքեալ յից մէջ պիտի հեծէ : Աստուած Սաւաթից սունէն թագաւորութիւնը բաձնաւում Գաւթի գիտիտի տայ, բայց մինչև յաւուրն այն շքեաներով պիտի կապուի ազատն Մասիս. արիւնն գետի պէս պիտի վազէ, իսկ Պարթևէն ալ սա ապերախտ ժողովրդեան հովիւ պիտի պակսի. դու որդեակ իմ, թեզ ալ չի պիտի խնայեն »... Լուսաւոր ամպ մը մէկնա աչքէս ծածկեց խոստովանող հայրապետը, ու տեսիլն աներևոյթ եղաւ : Դողալով արթնցայ և ճանշցայ որ տեսիլն Աստուծոյ յայտնութիւնն էր, իմ կեանքս, փոյթս չ'է, կը զոհեմ զայն, միայն թէ խաղաղաբար և հաշտեցուցիչ զոհ մ'ըլլար Աստուծոյ և իւր ժողովրդեան մէջ :

ՍՄԲԱՏ

Ինչէր լսեցի. կը քստմնիս ոսկերք իմ, արիւնս երակներուս մէջ կը ստարի... սակայն դու ապրէ, Հայրապետդ սուրբ, ի բարեկարգութիւն աշխարհի և եկեղեցւոյ Հայաստանեայց : Քու աղօթքդ, ընտրելով Աստուծոյ, զօրաւոր է երկնից առջև. զուցէ կրնաս դատակնիքին դառնութիւնը քաղցրացունել : Ապրէ՛ դու և այս երկու թշնամի եղող մասերն իրարու հետ հաշտեցուր, թագաւորին և նախարարաց մէջ միութեան անխզելի հանգոյցն եղիր, այս կրկին ստեղծութեանց մէջ խաղաղութեան հրեշտակն ըլլալով, թեև երկու երկու կողմն ալ պաշտպանէ՛, հոգեբուխ խրատներով անոնց մէջ սէրը վերստին հաստատէ՛ և յաւերժացուր : Արդէն ես իշխանաց ծանուցի թագաւորին միտքը. անոնք քու ձայնիդ դիրաւ կը լսեն, իսկ կամտարականին հայրենասիրութեան ամենքնիս ալ կը վկայենք : Կ'արտասուե՛ս... անշուշտ աչացող առջև կը բերես այդ հակառակութեան ծնանելու աղէտքը ու խաղաղութեան բարի արգասիքը :

ՆԵՐՍԵՍ

Կը կրկնեմ, թէ հայրենիքս երջանիկ տեսնելու համար կեանքս ալ կը զոհեմ :

ՍՄԲԱՏ

Ընդ այս և ես կը վկայեմ. բայց ահա՛ Պարսիկը խորխտանալով արքայանիստ քաղաքիս կը մտնենան. իրենց ամէն քայլափորը աւերակօք կը նշանեն. եկեղեցիները քանդել, արևու և կրակի պաշտօնը հաստատել կը խորհին : Զօրականին սիրտն պաղած է Արշակէն. իրենց թիւն գիրենք կը վհատէ. իմ ձայնս ալ հարկ թէ գիւրենք խրախուսելու կը բաւէ. նախարարները, իրենց եղբայրակիցքը քովերնին տեսնել կը փախաքին : Լուրն որ տարածեցան, թէ թագաւորն իշխանաց հետ կը հաշտուի, տեսնելի բնջ աշխոյժ իրենց սրտին մէջ արթնցուց, բնջ եռանդ հոն վառեց, աշերտն կրակ ու բոց կը ցայտէր : « կեց-« ցէ՛ Ներսէս, կեցցէ՛ Արշակ, կեցցեն նախա-« բարք. թող այստեհեռ զան Պարսիկը, վազենք « զխուժադուժն վրձնտելու կը կանչեն » : Հազիւ

թէ կրցայ իրենց եռանդը չափաւորել. հաշտութեան համբաւն միայն գիրենք մէյմէ՛կ դիւցազն կը դարձնէ. երևակայե՛մ ապա, թէ՛ բնջ պիտի ըլլայ իսկութիւնը իսկ եթէ յերկնից վճռուած է Արշակունեաց կորուստն, զոնէ՛ մենք չըփու-թացրենք... սակայն ահա՛ թագաւորն :

ՏԵՍԻՆ Բ.

ԱՌՋԻՆՆԵՐԸ, ԱՐԵՍԱԿ, ԹԻԿՆԱՊԱՍԱԳ ԱՐԵՍԱԿԱՅ

ՆԵՐՍԵՍ (մեկուսի)

Տէ՛ր Աստուած, ապաշխարողդ թէ՛ նեղգաւորի դէմք է տեսածս... տուր իմ լեզուիս ալ Նաթան մարգարէին տուած զօրութիւնդ :

ԱՐԵՍԱ

Կը փափաքէի զքեզ տեսնալ, Հայրապետդ Հայոց մեծաց, որպէս զի դարման տանիս վերառնու-թեանց աշխարհիս : Ե՛կ հապա, նախ մենք պազ-տուիրք, յայրդ հայրենեաց, որպէս զի ապստամբք ալ մեր օրինակին հետևին : (Կը մօտենայ Ներսէսը զրիկուր)

ՆԵՐՍԵՍ (եւս քաշուելով)

Մի՛ մօտենար ինձ Արշակ. հայրասպանի ձեռք են ձեռք քո ու եղբայրդ արեամբն ներկուած են. իսկ համբոյրդ՝ Յուզային համբոյրն է :

ԱՐԵՍԱ

Կը տեսնեմ մինչև որ աստիճան սկսուցեր են զիս քու աչացդ՝ թշնամեաց զրպարտութիւնք. անոնց սուտերն զպագ չ'են ճանաչար. որպէս զի Հայրենեաց զիս ատելի ցուցընեն, անուն չը փնար զոր ինձ չըտաս և ոճիքդ՝ զորս ինձ չըտես փականեն : Ո՞ գիտէ թէ՛ վաղն ալ ի՛նչ պիտի ըսեն, և ի՛նչ անուր եղեան մ'ալ իբրև իմ գործս պիտի հրատարակեն :

ՆԵՐՍԵՍ

Շատ բարի ի պտղոյ իւրմէ՛ ճանաչի. թշնամիքդ քու գործքդ են Արշակ :

ԱՐԵՍԱ

Մի՛թէ իրենք չ'են որ զիս Շապուհին չարախոսելով՝ Պարսից բանակները վրաս յարուցին և կայսեր բարկութիւնը վրաս կը շարժեն. իրենք չ'են որ ժողովուրդս վտարանջութեան կը յորդորեն, բարեկամներս ինձմէ՛ կը հեռացընեն, զօրացս մէջ երկպառակութիւնը կը վարակեն և աւազակաց խուճեր կազմելով՝ զշապստան կ'աւրըշակեն. մի՛թէ իրենք չ'են որ իմ ձեռակներս զԱրշակաւան ալ քանգեցին, բնակիչքը կոտորեցին, որոնք որբերը դու ինքնին ժողովեցիր :

ՆԵՐՍԵՍ

Մի՛թէ կ'ուզէի՞ր որ անմեղ որբերն երեսի վրայ թողուին. իսկ Արշակունի անատակութեանց և ամբարշտութեանց որչ մ'եղած էր, արժանի ձեռակերտ հիմնադրին:

ԱՐԵՎԱ (մկնուռի)

Ա՛հ, կը կատրիմ. (բարձր) իսկ թշնամեաց այդչափ չարութեանց փոխարէն, ի՛նչ կը կարծէք որ կը հատուցանեմ. իբրև թագաւոր իրենց կը ներեմ և իբրև Արշակունի՝ անխիշարութիւն իրենց կը խոտանամ. զերկս կը բանամ և զիրենք ի հաշտութիւն կը հրաւիրեմ: Այո՛, զիրենք կը հրաւիրեմ, որպէս զի միտտեղ խորհրէք՝ Հայաստանի իւր ատաջին փառքը և երջանկութիւնը պարգևելու նկատմամբ. ալ ի՞նչ կրնայի բնել և չըրի: Չեզ թոյլ կու տամ, որ պարտքս ինձ յիշեցնէք. վատութիւնէ գատ ամէն բան յանձն կ'անուռ Արշակ, վասն սիրոյ Հայրենեանց:

ՆԵՐՍԵՍ

Կը փափաքէի որ լեզուդ դաւ մը ըն ծածկէր:

ԱՐԵՎԱ

Մի՛ տարակուսիր անկեղծութեանս վրայ. սակայն դու ինչո՞ւ հեռանալով երեզ կը ծածկես. նախինքդ նախնեացս պալատին չ'էին հեռանար. իրենց հետ աշխարհիս բարեկարգութեան կը հոգային: Իսկ դու ընդհակառակն նախարարաց զրպարտութեանց ականջդ դնելով, կը քաշուիս ու միայնակ զիս կը թողուս, որ ճմլմ կառավարութեան ծանր բեռին տակ:

ՆԵՐՍԵՍ

Գործք քո զիս անտի հեռացուցին:

ԱՐԵՎԱ

Թէ՛ որ երբեմն ապստամբաց հետ խտուրեմամբ վարուած եմ, մի ալ հաւատարիմ կառուակացս բարի օրինակ մը տալու դիտմամբ, որպէս զի իրենց պարտքէն չըխտորին: Գնելայ սպանումը վրաս կը ձգեն, անմեղ են ձեռք իմ. սակայն ինքն արժանի չէ՞ր մահուան. մի՛թէ կառավարութեան և ինձ հակառակ չէի՞ն իւր վարմունքս: Անուշաք իւր խորհրդեր օր մ'ինձի դէմ ապստամբիլ. ևս իրեն կը ներէի, եթէ բազդն զիսքը չըպատժէր: Ես սա դիւցազանց (արձանները կը ցուցնեն) իմ նախնեացս ինձ ժառանգ թողած գահը, ամեն կերպով պաշտպանելու պարտական եմ:

ՆԵՐՍԵՍ

Քու նախնեացդ միայն մուր արտերը թափին հետ ժառանգած ես. պատասխանէ՛, մինչև հիմայ սա դիւցազանց որբուն նմանեցար: Արշակայ քու հաւուդ քաջութիւնը չ'ունիս, ճէր

են գոնէ վաղարշակայ առաքինութիւնքն. յաւուրս քո ո՞ր գիտութիւն ազգին մէջ ծաղկեցաւ, ո՞ր բարեկարգութիւն հաստատութիւն գտաւ: Մեծին Տիգրանայ առեիր Հայաստանի սահմանքն մինչև յովկասի և ի ծովափունս Պոնտոսի կը հասնէին. քանի՞ քանի՞ շողովայեցի բանակներ սահմանաց գով բնաջինջ եղան, իւր ձեռքովն ճրչափ քաղաքաց հիմունքը դրոնեցան, մինչև օտար ժողովուրդք զինքն թագաւոր ընտրեցին և արքայից արքայ կը կոչուր: Գաւուրս Արտաշէսի Հայաստանն մէջ թիզ մը պարապ տեղ չըկար, մինչև հեռաւոր անապատներն ալ մշակուած էին, վաճառակառութիւնն իւր ամենաբարձր կէտը հասած էր: Անի՞ս գոնէ Արգարու և Տրդատիոսի հաւատքը... չէ՛, դու անոնց որդին չ'ես, այդ նշաններովդ չ'եմ ճանչնար զքեզ ճմարիտ Արշակունի:

ԱՐԵՎԱ (մկնուռի)

Ա՛հ, կ'ուզէի այժմ սա ազատ բերանը լռեցնել:

ՆԵՐՍԵՍ

Գաւուրս քո Հայաստան իւր ազատութիւնը կորոյս, վաղարշակայայ պարիսպներէն դուրս քու տէրութեանցդ ճանցող մը չըկայ, յիշած առաքինութեանց և ոչ մէկն վրադ կը փայլի. իսկ առաւել ևս չարագոյնն և ուղղութեանդ վրայ զիս յուսահատող՝ քու կեղծաւորութիւնդ է: Այժմ որ լեզուդ գործքդ կ'ուրանի, ո՞ր գոնէ միտքիդ մէջ ի՛նչ նոր ոճիւրք կը պատրաստես: Այժմ նախարարներն ներուած, կ'Արտակէն բռնադատուած, կայսերոն երկնայեղով խաղաղութիւն կը խնդրես. նայի՞ք անդորրութեան մէջ նոյն պիտի ըլլայ լեզուդ: Ես դիւրաւ կը խաբուիմ իբրև մարդ. սակայն վախցիր, զի Աստուած անխաբելի է, գուցէ իւր գթութեան չափն լեցուած է, գուցէ օր մը մնացած է որպէս զի իւր ցասումը վրադ թափէ:

ԱՐԵՎԱ

Չքեզ պատժելու համար չափ օրն ալ կը բաւէր, եթէ չըզիտնայի, որ այն քանակաց հայրենաւ սիրութիւնդ այդպէս լեզուդ կը յանդնեցնէ:

ՆԵՐՍԵՍ

Չորդ կատարելապէս նմանելու համար այդ միայն քեզ կը պակսի. մի՛ սպասեր շողաբորթ գովասանք լսելու Ներսէսի բերնէն:

ԱՐԵՎԱ

Ապա ուրիմն ուզածդ ըսէ՛, Արշակ քեզ կը ներէ. անկեղծ սրտիւ հայտնութիւն կը խնդրեմ և կը փափաքեմ, որ այն քու սուրբ ձեռքդ կնքուի. ալ յոգնած եմ ընտանի կոխներէն ու արտաքին պատերազմներէ: Հայաստան բուսական արտասուք և արին թափեց, միտքս թագաւորութեանս վերջին օրերը խաղաղութեամբ

աշխարհիս բարեկարգութեան աշխատելով ան-  
ցընել է Բայց դու այս տազնապողական ժամոյս  
խաղաղութեան հրեշտակն ես, եթէ վրէժժինդիր  
սուր մը. թէ որ յանցաւոր եմ, միթէ բաւական  
պատժուած չ'եմ, իսկ եթէ ճշմարիտ ապշխա-  
րոյ, միթէ արժանի չ'եմ ներման: Ա՛հ, մտածե՛  
մէյժ'որ նոյն արիւնն է որ մեր երակներուն  
մէջ կը խալայ. Պարթեանն է Արշակունին իրա-  
բու եղբայր են. մասնաւոր գծտութիւնքն է հա-  
կառակութիւնքն ի բաց թողուք վաճն սիրոյ  
հայրենեաց...: Կը հասոյն... Ե՛հ, զթութիւնն  
բազմեաց սրտիդ մէջ. վերցուր ձեռքդ, օրհնե՛  
գիս... կ'ողգեն որ ոտքդ փարիմ: (Արշակ ոտքը  
խնայ կը ձևացընէ)

ՆԵՐՍԵՍ (զԱրշակ գրկելով)

Չ'եմ հանդուրժօր որ թագաւորս Աստուծո՛ք  
գառ մէկու մը ոտքն ինայ:

ԱՐՇԱԿ

Ապա հաւտան անկեղծ զղջմանս է ներէ՛ ինձ:

ՆԵՐՍԵՍ

Տէ՛ր Աստուած, դու միայն գիտես մարդկանց  
սիրուը և զաղտնի խորհուրդքը. եթէ անկեղծ է  
թագաւորիս ապաշխարութիւնն, Դաւթն պէս  
հաճելի ըլլալ քեզ. Աբելին ողջակրկն պէս ըն-  
դունէ Արշակայ առաջադրութիւնն ալ. ցատումդ  
հեռացո՛ մեր վրայէն ի պայծառութիւն սրբոյ  
եկեղեցոյդ. զօրացո՛ւ և արքայիս սիրտն ալ,  
յաղթող ըրէ սուրը, թշնամիքը լեցնո՛ր արհաւ-  
րօք, խրկէ՛ անհու հրեշտակն, որ Սենեքերիմի  
օրօքս պէս գանձը փնայցընէ. Գրիգորի և Տրդա-  
տիսոսի արդեանցն համար խնայէ՛ Հայաստանի:

ԱՐՇԱԿ

Անձ այդ օրհնութիւնքը Արշակ քու բերնէդ  
կ'սպասէր, Հայրապետդ սուրբ:

ՆԵՐՍԵՍ

Թագաւորդ Հայոց, նայէ՛ որ այսուհետեւ Ար-  
շակունի ըլլալդ աշխարհիս ցուցընես. Աստուծոյ  
հետ հաշտուեցար, իրեն արժանի գործ պատրաս-  
տէ: Դաքի և առաջ մերժէ՛ քովդ շողորթթ բան-  
սարկունիքը, որոնք քու կործանմանդ կ'աշ-  
խատին. հրովարտակաւ ծանո՛ղ նախարարաց հետ  
հաշտուելով, բարի վարքով և բարեպաշտու-  
թեամբ մինչև ցայսօր ըրածներդ քաւէ՛, փառք  
եղիր հայրենեացդ և սիւն հաւատոյ եկեղեցոյն  
Քրիստոսի: Այն ատեն ամէն ձեռնարկութիւնքդ  
կը յաշողին, զի Աստուծով գործած կ'ըլլաս.  
Թշնամիքդ ալ զարհուրին տեսնելով որ Աստուած  
քու հետդ է: Ես կ'երթամ նախարարները ժող-  
վելու, որպէս զի գիրնեք հաշտութեան յորդորմ.  
մինչև իմ դարձս ապաշխարութեանդ պտուղը  
սկսէ՛ ցուցընելու: (Արարկազնեղով կ'ելայ):

ՏԵՍԻՒԼ Գ.

ԱՐՇԱԿ, ՍՄԲԱՏ, ՎԱՐԴԱՆ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՆՔ

ՍՄԲԱՏ

Օրս այս, տէ՛ր արքայ, երեւի պիտի սեպուի  
Հայաստանի պատմութեան մէջ:

ՎԱՐԴԱՆ

Տէ՛ր արքայ, ներէ՛ եթէ կարող չ'եմ զարմանք  
ծածկելու: Միթէ Արշակ Ներսէսի առջև կը դո-  
ղայ, իւր վարուց համարը կու տայ ու կ'աղա-  
չէ՞... Ի՛նչ կ'ըսեմ աղաչել, այլ և ոտքն ինչպիսի  
ներուծ կը խնդրէ, չ'եմ գիտեր ինչ մտացածին  
յանցանաց համար: Առաջին անգամն է որ հայ-  
րապետաց զոռոգութեան առջև թագաւոր մը կը  
խոնարհի: Միթէ Աստուած Արշակունեաց զանը  
քեզ չ'է՛ շնորհած, որպէս զի ազատաբար իշխես  
Հայաստանի վրայ. ի՞նչ՞ որ իրքնիշխան տէր  
ես երկրիս. ապա ի՛նչ համարձակութեամբ կը  
յանդգնի Ներսէս քեզ դաս տալու:

ՍՄԲԱՏ (մեկուսի)

Ա՛հ դաւաճանն...

ՎԱՐԴԱՆ

Ո՛ր կը մնայ քու մեծութիւնդ, եթէ ամենա-  
փոքր գործողդ թոյլտուութիւնը Հայրապետէն  
սպասու. որ սանձ պիտուհետեւ անոր յանդգ-  
նութիւնը կարող է զսպել: Տես ի՛նչպէս Հայրա-  
պետն նախարարաց կողմը բռնելով տերութիւնը  
յերկուս կը բաժնէ, որպէս զի դիրաւ իշխէ: Դա-  
խարարները թագաւորաւ, թագաւորն ալ նա-  
խարարք կ'սպասանայ. որ կողմն ալ զօրանայ,  
իւր աթոռը հոն կը փոխարդէ: Ինքն միշտ հօգր,  
երբէ՛ք ախոր, երկու կողմնն ալ հաւասարապէս  
անաւոր ախոյանն կը ձևանայ և երբէ՛ք անկեղծ  
բարեկամ: Անձ, տէր իմ արքայ, Հայրապետին  
խորամանկ քաղաքականութիւնն:

ԱՐՇԱԿ

Վարդան ըրածիս վրայ չ'եմ զղջար. հայրե-  
նիքս, հարկն այդպէս կը պահանջէր. թող վա-  
տուութիւն համարին հաշտուիս, ես հայրենեաց սէր  
և խաղաղութիւն խոստացայ, ապա իրեն գիրկս  
կը բանամ:

ՎԱՐԴԱՆ

Ապա խոնարհէ՛ իւր փոխն տակ, թէ որ այդ է  
կամքը. միթէ չ'ես կրնար հայրենիքդ սիրել և  
անոր ոտքը չ'իշխալ. թագաւորաց հրամայելն  
միայն կը վայէ՛ և բուս խոնարհին: Ա՛հ, ար-  
դեթ ի՛նչպէս այժմ հայրապետին հետ նախա-  
րարք կը ծարուին քու տկարութիւնդ և երկու-  
տութիւնդ. այդ անձնագրիդ գրեք աւելի կ'ա-  
նարգես: Միթէ պիտի չ'ըսեն այժմ, թէ իրնք  
են թագաւորութեանդ նեցուկն. թէ իրնք գրեք  
գահիդ վրայ հաստատեցին: Ա՛հ, ինչպէս սա  
գիւցազունք կը քստնին գրեք այդպէս տկար

տեսնելով. մտածել մէջմ'որ Տրդատայ շրինայե-  
ցին մահադեղ խմցնելով, իսկ Տիրան հայրդ  
թագին հետ իւր աչքն ալ կորոյս, վասն զի  
գիրենք ջրատոճեց. գուցե՞ որ մը... կը խիթամ...  
ըսելու...

ԱՐՇԱԿ

Ա՛հ, ինչքն կ'ըսես, ի՜նչ յիշատակարաններ  
առջնս կը բանաս:

ՍՄԱՍ

Տէր արթայ, հեռացո՛ ցովէդ սա չարախոր-  
հուրդ թշուառականները, որոնք և հեռաւոր թըշ-  
նամիներէդ աւելի վնասակար և աւաւոր են:  
Ինչաւ կասկած մը միտքիդ մէջ չ'արթննայ,  
սըւոնց չարախտութենէն. պայծառ երեսիդ վրայ  
երբէք սխրութեան մապլը չըբազմի: Կենացդ  
մէջ ամենափառաւոր գործդ՝ այսօր կատարածդ  
պիտի սեպուի, թոռանցդ հետեւելու արծանի և  
անմահ յիշատակ մը կը թողուս: Ի՜նչ լսեցի,  
տէր Աստուած, թագաւորիս իւր նախարարաց  
հետ հաշտուիլն վատութիւն կը համարուի. միթէ՞  
միոյ զլիտյ անդամքն չ'են իրենք ալ. ինչպիսի՞  
ամբարիշտ խորհուրդք կը արուին սուրբ Հայ-  
րապետին: Թագաւորն հայր է հայրենեաց և  
պաշտպան ժողովրդոց, բռնաւոր մը կրնայ եր-  
կիրգալի ըլլալ ազգին, այլ երբէք սիրելի: Տե-  
սէ՛ք՝ յիշատակարանաց մէջ՝ որ թագաւորք աւելի  
գովեցի արծանի եղած են, որոնց մահն անմիթ-  
թարելի սուգ եղած է ժողովրդեան: Տէ՛ր իմ,  
սանձ մը դիր սա ստամբակ լեզուներուն, որոնք  
ամենազերպանց առաքելութիւնն ալ կը չարա-  
խոսեն, որոնց արհեստն չղոցորթութիւնն է,  
սիրուջն աչքը իւր կորստեան վրայ գոցել կ'աշ-  
խատին. առաքելին խայթող փուշ մ'է իրենց  
աչքին. նախանձն ամէն բանի գիրենք կը  
յանդգնեցնէ:

ՎԱՐՊԵՆ

Հայոց սպարապետին ունեցած ակնածութիւնս  
զիս լռելու կը բռնադատէ. թագաւորն հաւա-  
տարմութեանս փորձը շատ անգամ առած է. իւր  
վեհափառութիւնը նախատողաց դէմ ցատումս  
կարող չ'եմ սանձելու:

ՍՄԱՍ

Ես ալ սրտմտութիւնս չ'եմ կրնար չափաւոր-  
րել, երբ թագաւորիս աշպարհի չար խորհուրդք  
կը թելադրէք:

ԱՐՇԱԿ

Սպարապետդ Հայոց, ես իմ պարտքս և պա-  
տիւ կը ճանչնամ ու ըստ այնմ պիտի շարժիմ.  
դու այժմ գնա աչքէ անցուր բռնակը, որպէս  
զի քաղաքստ գտնուի Պարսից դէմ կուռելու:  
(Մարտառ նրկրպագելէն վերջը կ'իջայ)

(Շարունակելի) ՍԵՊՈՂՆ ՄՐԱՆՍԵՆ

# Ս. ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՅԻՈՑ

## Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Ը

Խոր է այն: Ծովու մը նման որ կարծես  
անյատակ է. մտիբ իր սրտին մէջ, կը լսես  
աղբերարուիս ձայներ և հեծեծանքներ,  
« Չայն հառաչանաց հեծութեան սրտի  
ողոցոց աղաղակի »: բոլոր մարդկութեան  
թշուառութիւնները հոն բոյն դրած են,  
խոր բոյն, կամ կարծեք են դինել. և այդ  
հոգւով վիրաւից մարդը՝ բնութեան առանձ-  
նութեան մէջ ապրելով, բնութեան ամէն  
մէկ էակ իրեն նիւթ կ'առնէ, անով բա-  
ցատրելու համար իր զգացածը, իր խոր-  
հածը:

Սքանչելի Հայրս, անմեղութեան անու-  
շահոտ շուշան մ'է, այն է՛ն անմեղներէն  
որոնք հրեշտակները կ'ամէջընեն և կը  
համարին իրենց անձը աշխարհիս ամենէն  
մեղաւորը:

Սակայն իր ողբերը, իր լացը կեղծիք  
չեն. նա երբ իր երջանիկ զուխը կար-  
կառած մազաղաթի կտորի մը վրայ՝ կը  
դրոշմէ իր օրօրին ողբերը, անոնք արդէն  
Աստուծոյ առջև արցունքով զրուած են,  
իւր սրտի տաց բովէն անցնելով. « Ելցէ  
ի խորոց աստի զգալութեանց խորհրդակիր  
սենեկիս... (առ քեզ կամաւորական) ». դար-  
ձեալ Աստուծոյ հետ խօսած էր անոնց  
վրայօք. « անոր համար իբր ամենուն կնիք  
կը դնէ »: Ի խորոց սրտից խօսք ընդ Աս-  
տուծոյ »: « Բայց ան ընտանեբար՝ ինչպէս  
հայր և որդի, այնքան մտերիմ, շուշան  
շնչին, դունչը դնչին, զԱստուծո միշտ իր  
առջևն ունէր իրեն զմայլող: »

Չէր նա մենաւոր մը՝ նստած, փակուած  
միշտ երկիրդին մէջ, այլ իւր դարուն հոգին  
էր, ամենուն ծանօթ, զամէնքը ճանչցող.  
անդրադարձող, դիտող, զննող է իր միտքը,  
ամէն բանի խորը կը մտնէ, ամէն բան  
իւր գրչին տակ անցուցիւր է և չէ վրիպած:

Սքանչելապէս կը ճանչնայ մարդկան  
թշուառութիւնները, անոնց նկարագիրը  
երկու խօքով կամ բարդութեամբ մը